



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՃԷ. ՅԱՐԻ 1903	Տարնկան 10 ֆր. ոսկի — 4 րբ.: Անցահանայ՝ 6 ֆր. ոսկի — 2 րբ. 50 կ.: Մեկ թիւ կարժէ 1 ֆր. — 50 կ.:	Թիւ 5. ՄԱՅԻՍ
----------------------	--	---------------------

ԱՐՄԱՐՄՆԵՎԱՆ

ՅՐԱՆԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆ ՄԸ

1853—1903

2179



Նտարակոյս՝ «իրարագոլովիմին», պիտի չհամարուի ընթերցողաց կողմանէ ելծէ «Հանդէսի խմբագրութիւնը», այսօր ընդարձակ տեղ մը կու տայ իր գործակից-խմբագրողներէն մէկուն: Անուններ կան որ ստէպ կը կարդացուին, ըայց կան անուններ ալ որ կարդացուելու համար՝ թղթի եւ թանաքի շին կարօտիր, երբ արդէն իրենց շուրջը կուտակած դիգած են համակրողներու խմբեր: Ասոնց կարգէն է Վեր. Հ. Եղիշէ Վ. Գաֆթանեան՝ «Հանդէս», գործակիցը: Փութմանք ըսելու որ «Հանդէս», հայ բանասիրական մասին առատ նիւթ մատակարարող եւ առէնէն գլխաւոր լինի մտչիկ գործողն եղած է Հ. Գաֆթանեան: Ոչ թէ քաղաքավարական՝ այլ շնորհապարտ գգածու՛մ մին է որ կը միշ գմեզ այսօր՝ ի մտուստ ծանթօացնելու «Հանդէս», ընթերցողաց այս ծերունին, որ իր գործունայ կեանքը սկսած է ի ծածոակի, կը շարունակէ ի ծածոակի եւ պիտի փափաքէր անշուշտ մնալ ապագային ալ ի ծածոակի. եւ շատ դժուարաւ պիտի համակրի «խմբագրութեանս», այս ծեռնարկին, որով հրապարակաւ կը ներկայացընենք զինքը՝ այն դրից մէջ, որուն մէջ կը գտնեն զինքն ըստ միծի մասին իր այցելու քարեկամները . . . :

Բայց տեսնենք զինքը իր մանկութեան մէջ, իր «առն կատարելոյ», հասակին եւ իր պելուր օրերուն մէջ:

Անտոն Գաֆթանեան այս է Յոզեֆարին առաջանի անունը, 1828 Օգոստոս 15ին Ի Կ. Պոլիս Ղալաթիա թաղը տեսաւ առաջին անգամ՝ աշխարհիս քյոյը: 7—8 տարեկան հասակին մէջ կը յաճախէր Վենետիկի Մխիթարեանց դպրոցը, որ կը գտնուէր նոյնպէս Ի Ղալաթիա, այժմու Ս. Լուսաւորիչ եկեղեցոյ դիմացը՝ «Բիշիւք Բարմազ գահու», կոչուած անել փողոցին անկիւնը, Հ. Անանիա Ճեղաբեանի վարչութեան օրերը: Տարրական ուսմունքն աւարտելէն ետքը կ'անցնի 1840ին, նոյնպէս Ի Կ. Պոլիս Վիեննական Մխիթարեանց դպրոցը գոր կը վարէր այն ատեն Հ. Թովմա Սեղաստեան: 1844 Յուլիս ամսոյն կը գտնենք զինքը 4 ընկերներով Ի Վիեննա, որ շատ արագ կ'անցնի Եախապատրաստական աստիճաններէն (1848 ուխտադիւ կ'ըլլայ, 1852ին «4 աստիճանները», կ'անու, 1853ին կիսասարկաւագ, քանի մ' ամիս ետքը սարկաւագ) եւ 1853 Մայիս 1ին կը քարձրացուի յաստիճան քահանայութեան:

Քահանայութեամբ է որ սովորաբար Վիեննական Մխիթարեանի մի «առն կատարելոյ», շրջանը կը սկսի: Ա՛յ այնուհետեւ վանական պաշտօններու «բնուց, կը սկսի ծանրանալ Հ. Գաֆթանեանի ուսերուն վրայ. 1854ին Բ. Վերակացու կը կարգուի Մայր Վանքին մէջ: Այս պաշտօնին մէջ կը մսայ մինչեւ 1860 Հոկ. ամիսը: Եոյն տարին կ'առաքուի Ի Ջփուռնիա, 1861ին նոյնպէս Հոկտ. 1ին կու գայ Ի Կ. Պոլիս եւ Վարժարանի մէջ ունեցած դասատուութեան պաշտօնէն գատ՝ 33 տարեկան հասակէն կը սկսի իւր սիրական զբաղմունքը:

Միշտ նկատուած է՝ ինչպէս ծանօթ է արդէն, մարդու մի նախասիրած մէկ ծիրը՝ գրեթէ 20—30 տարիներ յառաջ մանր դէպքերու եւ պարագաներու մէջ կը գրաւէ զինքը. Ի սկզբան անդ անորոշ եւ տարտամ, քայց երթալով կը գորանայ սրտին մէջ փափաքը՝ լիովին փարելու այն ծիրին: Զարտուողութիւն չէր կրնար կագ մել Հ. Գաֆթանեան: 1861ին ինքնին կը ձեռնարկէ Կ. Պոլսոյ Վանատան մատենադարանը կարգի կանոնի տակ ստնելու եւ սկիզբ կը դնէ այն գրոց ցանկերու, որ միշտ մնաց ապագային ա՛յ անելի մեծ ընդարձակութեամբ իւր զխաւոր սիրական գործը: Թէպէտ մինչեւ 1876 կը գտնենք զինքը իբր Վարիչ Կ. Պոլսոյ Վարժարանին, Ժողովրդապետի օգնական, Հոգաբարձու, նոյն պաշտօններով Ի Թրիեստ, Ի Ջփուռնիա, յԱյտըն, քայց վերջապէս կը հաստատուի Ի Կ. Պոլիս իբր մատենադարապետ, եւ իբր խոստովանահայր: Հայ-Կաթողիկէ հասարակութեան մեծամասնութիւնը կը ճաննայ զինքը այս վերջին յատկութեամբը՝ իբր աննկուն գործող մը եւ այսօր «Տիպար-խոստովանահայր, անունը գուգած է իւր «բանասէր-հաւաքիչ, գեղեցիկ մէկ յատկութեանը հետ: Եւ երբ 50 տարի ետքը՝ այսօր պիտի մատուցանէ իւր Ս. Պատարագը, ապահով ենք որ ներկաներէն չորսին երեքը այս ծերունի Յոզեֆարին «Որդիներն, են...: Փութանք Ի պարծանս աւելցնելու որ Մխիթարեանի մը յատուկ հաւատարմութեամբ՝ կանոնապահութեան առաջին տիպարներէն հանդիսացած է իւր կրօնակից եղբայր մեր Յոզեֆարը, իւր «աշխարհածանօթ», հեգութեամբը եւ հլութեամբը: Բայց ներքող մը չենք ուզեր հիւսել: Դառնանք իւր զրական գործունէութեան: Գարեյլ՛ք է սակայն զորովին անկողմնակալ ոգով զրիչ շարժել պատուական ծերունոյ մը վրայ, որ գրաւած է ոչ թէ խմբագրութեան մը միայն, այլ նաեւ Կ. Պոլսոյ եւ հեռաւոր ու մերձաւոր ծանօթներու սիրտը...: Տիգրան Արփիարեան կարելի է ըրած այս դժուարին կէտը, 1893ին «Մասիս», մէջ (թիւ 4000) գրածներովը, եւ զրեթէ 10 տարի ետքը ոչինչ կը գտնենք աւելցնելու այս հրապարակազրին խօսքերուն վրայ, վասն զի այն յիշատակեալ գործունէութիւնն ոչ թէ նուագած

չէ, այլ նաեւ գերազանցօրէն տառնապատկուած: Չնոք կրնար այն յօդուածին քանի մը կտորները յտառ շնորհ չու, որոնք կարծես լուսանկարչային ճշդամտութեամբ կը պատկերեն Հ. Գաֆթանեանն իր իսկութեան մէջ:

“Վանասան հին մէկ սրահին մէջ, պատկերներով ու մատենադարաններով լեցուն, խոշոր սեղանի մը առջեւ կրթած տարիքով ծեր եւ մարմնով ու մտքով աշխոյժ Վարդապետ մը, մեծ բաժին մը կը կենդրնացնէ իր վրայ իր եղբայրակիցներու այդ գործունէութեան. առաւօտը իր պատարագին կը հասնի, ցորեկը այցելութիւններուն, գիշերը վանական ծառայութիւններուն, եւ շնա գիտեր երբ կը գտնէ ժամանակ այնքան մանրակրկիտ ու յոգնեցուցիչ աշխատութիւններ կատարելու որոց մէկ մասը տեսանք՝ Հայ լրագրութեան վրայ երեցած նոր գործին մէջ: Հ. Գրիգորիս Վ. Գալէմբարեան, այդ բազմաշխատ գրքին երեսասարկ հեղինակը, սա տողերով կը յայտնէ իր երէց աշխատակցին մասնակցութիւնը.

Եթէ այս եւ յաջորդ շրջաններու մէջ յիշուած յրագիրներու ամբողջական տարիներն սկսնա՞նք տեսնելու թախտ ունեցայ, զայն կը պարտիմ կրօնակից Վ. Հ. Եղիշէ Գաֆթանեան Վ. ի. եւ, որուն երկիրատունը Զանկուն Միաբանութեան մատենադարանին հայ յրագրաց ժողովածոյքն այս օրս որչափ գիտեմ” մի միակ հարուստն եւ գրելթէ ամբողջացածն է, . . .

... Վաթսնը հինգ (հիմա՝ 75) տարեկան Վարդապետ մըն է հայր Գաֆթանեան եւ քսանը հինգ տարիէ ի վեր ծնունդակած է բոլոր հայ լրագրաց ցուցակն ու դասակարգութիւնը պատրաստելու: Բսանը հինգ տարին, նոյն իսկ զրով գրուած, որքան կարծ ու կոկիկ է թուղթի վրայ, բայց մտածել անգամ մը իրական քառորդ դարու մը երկարութեան, որոց միջոցին կը պրպտես, կը վագես, կը թղթակցիս, կը գնես, քանի մը հարիւր երեսով հատորիկի մը մի միայն նիւթը պատրաստելու համար, եւ այդ միջոցին կրուած պատրանքները, զգացուած ուրախութիւնները, հոգեկան ու մարմնական ինչ յոգնութիւն կը պատճառեն . . . :

Եւ հոս Պր. Տ. Ա. օրինակով մը՝ այսպէս ըստնք — շօշափնէի կ'ընէ այն դժուարութիւններն, որ այսպիսի հաւաքածոյքի մը հետ կապուած են: Հետաքրքիրները կրնան կարդալ այս ամէնը՝ “Մասիս”, նոյն թուին մէջ: Կը շարունակէ յօդուածագիրը.

“Ծերունի Մեխիթարեանը... ծնունդակած է պատրաստելու հայերէն տպագրուած՝ բոլոր գրքերու հաւաքածուն: Կատարեալ հետախոյզի գործ, որ կը պահանջէ հմտութեան չափ հետապնդող ոգի եւ մտաւորականէնաւելի նիւթական զօրոգութիւն. այս գնահատելի աշխատութիւնն ալ բաւական առաջ տարուած է արդէն”. մէկ կողմէն՝ Հ. Գաֆթանեան կը պրպտէ Պոլսոյ չորս անկիւնները, հին գրատունները, ծեր պատուելիներու եւ անկեալ գրագէտներու մատենադարանները եւ միւս կողմէ կը դրկէ Վիեննայի վանքը. եթէ ծեռք բերած հատորը, հին կամ նոր, կրկին օրինակ է, հատ մը իր քով կը պահէ: . . . Բայց Հ. Գաֆթանեան՝ խոշոր տետրակի մը մէջ մանրիկ գրքերով նշանակած է իր բոլոր առա-

1 Վ. Հ. Գաբրիէն Զարգանէլեանի “Մատենագիտութեան, բաւական նիւթ մատակարարած է Հ. Գաֆթանեանի այն մատենագիտական ցուցակը եւ սակայն առանց անուան յիշատակութեան՝ ընդհանուր խօսքերով պատշաճ շնորհակալութեան մը արժանացաւ: . . .
2 Պէտք է անցընել հոս որ այս վերջին 10 տարիներու մէջ կատարելագործուած: “Հայ լրագրութեան”,

հեղինակն ալ միացուցած է այս բրտմաթոր աշխատութեան իւր բոլոր ոյժն ու կողովը, որով կը յուսանք թէ մատենագիտութիւնն ալ պիտի հաստատակուն օր մը միջոց քննադատական եւ պարզ ձեւով, եւ պիտի ունենանք հոս ալ գիտնական արժէք ունեցող կարեւոր երկասիրութիւն մը:

քումները որք պատկանելի թիւի մը կը հասնին, կը գուրգուրայ այդ ցուցակին վրայ, իբր հոգեհատոր առարկայ մը, եւ այդ սովորաբար անխօսուկ Վարդապետը՝ առեմաբան մը կը դառնայ, երբ կը հարցափորձես զինքը՝ իր գրքերուն վրայ: Եատ իրիկուն, մութին, վանատուն կը դառնայ թեթեւտուն ու գուարթ դէմքով, վերարկուին տակ պահած ծրար մը. իր եղբայրակիցները կը հակընան իսկոյն թէ դարձեալ հին գրքեր գտած է...»:

Զենք շարունակներ այս յօդուածը՝ Վեր. Յոքելեարին համեստութիւնը շվիրաւորելու համար. սակայն հարկ է իւր գրական զբաղմանց մէջ տեսնել զինքը, համազուելու համար թէ իւր գործին մարդն է: Կ.Պոլսոյ գրագէտները գործնականապէս իսկ զիտեն յարգել զինքը եւ իրենց շնորհակալութիւններն յայտնելէն շնն դադրիր եթէ այսպիսի գրական նիւթի մը համար ստիպուին Հ. Գաֆթանեանին դիմել: Միշտ դիւրապատրաստ իրմէ խնդրուած տեղեկութիւններն տալու, խնդրուած լրագրի թուերը կամ՝ զրքի հատորները հանելու եւ անոնց առջեւը դնելու եւ ի հարկին կարելուր մեկնութիւններն ու լուսաբանութիւնները տալու: Այս ալէզարդ ծերունին ալ իրեն համար շինած է մասնագիտական միւղ մի, շատ կանուխէն սկսած, փութով յառաջ տարած, ամէն նոր հրատարակութիւններէն օգտուած, վերջապէս ժամանակի ընթացքին հետեւած եւ ապագային համար միեւնոյն երիտասարդական կորովով դեռ յոգնելու կազմ՝ եւ պատրաստ: —

Հ. Եղիշէ Գաֆթանեան իւր պաշտօններուն եւ ընտրած միւղին բերմամբը, ժամանակ ունեցած չէ զորոց հրատարակութեամբն ալ զբաղելու: Իւր ուսուցչական պաշտօնին մէջ ջանացած է գործնականապէս ալ օգտակար ըլլալ իւր աշակերտաց՝ քանի մը դպրոցական գրքեր հրատարակելով: Մանկուոյն ընթերցանութեան համար հրատարակուած կը գտնենք իրմէ՝ «Եղիսաբեթ», խաչակրաց ժամանակէն վէպ մը, (տպ. 1858). իսկ իբր դասագիրք՝ հրատարակած է՝ «Պատմութիւն հին եւ նոր կրակարանաց (Մ. Գրոց Պատմութիւն), ստորին դասու համար, որ 3 տպագրութիւն տեսած է. (Ա. տպ. 1860ին, Բ. տպ. 1871, Գ. տպ. [ընդարձակեալ] 1883): Ունիք նոյնպէս իրմէ՝ «Սկզբնական ընթերցողութեան», գաղ. եւ հայ. տպ. 1872ի, որ իւր պարզ անուան հակառակ՝ քաւական դժուարին գործ մը կը նկատուի, ըստ որում՝ գաղղ. քննարկին դիմացը՝ քառացի հայերէն թարգմանութիւնը դնելէն գատ, իւրաքանչիւր գաղղ. քառին ալ միշտ նշանակութիւնն կու տայ՝ աւելցընելու համար տողոց քառավորերը: Յիշենք նաև՝ «Բոֆանդակութիւն գիտութեանց եւ տրուածատից, գեղեցիկ աշխատսիրութիւնն ալ:

Ուրախալի երեսոյթ մը կը համարինք, որ Վեր. Յոքելեարը զիրք հրատարակելն իրեն զխաւոր կէտ նպատակի չէ ընտրած: Գիրք, դասագիրք, պարբերագիրք եւն շատերը կրնան հրատարակել՝ քիչ շատ յաջողութեամբ, բայց օրն ի քուն գրատունները դեգերիլ, զբաղարաններու փոշիներու մէջ թաւալիլ, զրքերու հինն ու նորը իրարմէ գատել, մանր նշանակել, համեմատել, գնել, ծախել, այնպիսի զբաղմունք են, որ շատ քիչերու ծիրքն են: Մասնաւոր փափաք, յարում ունենալու է մարդ այսպիսի կարելուր եւ սակայն շատ տաժանակիր աշխատութիւն մը յաջողութեամբ սկսելու եւ մանաւանդ տոկուն յարատեւութեամբ շարունակելու համար. այս փափաքն ու յարումը լիովին կը տեսնենք մեր ալէզարդ Յոքելեարին վրայ:

Հայ գրականութեան այսպիսի կարելուր ծառայութիւններ մատուցանող Յոքելեարին ի պատիւ սարքուած հանդիսութեանց մասնակցողներու ձայնակից ըլլալով՝ խմբագրութիւնն ալ կը փութայ իւր ջերմանքով իրձեքը մատուցանել Բարձ-

ընդուն, որ համի դեռ երկայն եւ առոյգ կեանք մի պարգեւել մեր Հ. Եղիշէ Վ. Գաֆթաւանանին: Անոր երեք քառորդ դարու կեանքն համի Ամենատէրը երկարել մինչեւ ամբողջական դար մը, եւ աւելի, որպէս զի սպազայ սերնդեան հետ ինքն Եղեւեարն ալ, կարենայ իւր հաւաքածոյից ամբողջական տապաքուծիւնն տեսնել: Այս է, զիտենք, Եղեւեարին սրտին մի միակ բաղձանքը. քայց նաեւ իւր խուռներամ համակողոններու իղձն ալ այս է: Թող ապահով ըլլայ Վեր. Եղեւեարը, որ շատ հազուադէպ է՝ զինքը ճանչցողներու մէջ գտնել մէկը որ իրեն նման անշուկ եւ լրիկ-մաշիկ գործող գրական վաստակաւորի մը յարգն ու մատուցած ծառայութեանց կարեւորութիւնը յարգել չգիտնայ: Եւ կրկնապատկուի պիտի այս սրտագեղ համակողոնութիւնն, երբ որ մէջ պիտի լոյս տեսնեն եւ ի վայելի քանասիրաց պիտի ընձոնուին այն երկերն, որ տարիներու քրտինքներով շաղախուած, զիտենք թէ իւր սրտին ամենաշերմիկ մէկ անկիւնը գրուած են:

Խմբագրութիւն «Հանդես Ամսօրեայի»,:



Գ Ր Ա Վ Ա Ն

ՈՒՍՈՒՅԾ. Ս. ՎԷՐԵԻ. «ԿՈԹՈՂՈՒԿԷ ԵԿԵՂԵՑԻՆ Ի ՀՈՅՈ.

Ընդարձակ երկասիրութիւն մը հրապարակ հանած է Ուսուցչապետ Սիմոն Վէրէր: Հեղինակը մեր ընթերցողաց անձանթ չէ՛: Ինչպէս խորապրը կը ցուցնէ, զլեւտօր նիւթն ընտրած է «Կաթուղիկէ եկեղեցին ի Հայս, անոր հիմնարկութիւնն ու զարգացումն՝ բաժանմանէն յառաջ», առ հասարակ իրիւս. «քրիստոնէական եկեղեցւոյն, քաղաքակրթութեան պատմութեան, նպաստ մը»: Այս գիրքը, որ մեծ հմտութեամբ գրուած նշանաւոր երկասիրութիւն մըն է, կ'արժէ գունի քանի մը հարեւանցի գիտողութեամբ ծանօթացընել մեր ընթերցողաց:

Հայոց եկեղեցւոյ պատմութիւնը քննադատօրէն ներկայացընել եղած է գրքին նպա-

1 իւր գործերէն հայերէն թրգմ. «Լրբարտը Ս. Գրոց մէջ, ուսուցչասիրութիւն» թրգմ. Հ. Բ. Վ. Պիլէ-զիլճեանի վեհնա 1901, 8՝ էջք 81. (Ազգ. Մատ. 1թ.) նախ «Հանդես Ուսուցչ. 1901, Թ. 7, 8, 10—12. — «Եզեկոյ Եղեւեարի գործոյն յօրինման ժամանակն ու վաւերականութիւնը»՝ «Հանդ. Ուսուցչ. 1898, էջ 22—5, 110—3, 201—6. (հմտ. նաեւ Եզեկոյ գերթ. թարգմանութեան մասին գրութեմը՝ «Հանդ. Ուսուցչ. 1901, էջ 212—3.) — «Ս. Գրոց յարգն ու արժէքը հին Հայոց քով»՝ «Հանդ. Ուսուցչ. 1897, էջ 129—137. Թարգմ. սեւասակէ Հիզնասկիւն օրբէլ գործերը:

2 Die katholische Kirche in Armenien, ihre Begründung und Entwicklung vor der Trennung. Ein Beitrag zur christlichen Kirchen- und Kulturgeschichte, von Simon Weber, Freiburg im Breisgau (Herder) 1903. S. XX, 532.

տակը, Սակայն խորագրեն ալ յայտնի է որ Տեղեւանին կամքը չէր Հայ եկեղեցւոյ բովանդակ կեանքն ու բախար նկարագրիւ, սկզբանէ մինչեւ մեր օրերը: Այս կողմէն ամփոփ է նիւթին վերջնակէտ գրուած սահման, սկզբանէ կամ կ'ենթադրուի զլեւտօրաբար Ս. Գրիգորի մեծագործ ձեռնարկութեանէ մինչեւ Ե գարու վերջերը, մինչեւ այն կէտն՝ երբ մեծ ճգնաժամէ մը անվտանգ կ'իւլէր Հայոց եկեղեցին Վահանայ Մամիկոնեայ քաղութեամբն եւ Եովհ. Մանուկուհոյ մը իմաստուն վարչութեամբն: Արդէն այս վերջնակէտ վերջին ալ սահման է ոչ միայն Հայոց եկեղեցւոյ հնագոյն պատմութեանն, այլ առհասարակ ընդհանուր պատմութեան հնութեան վերաբերող շքանին: Ընկէ ետքը միջին ժամանակները կը սկսին բոլոր քաղաքակրթաշխարհի համար, երբ հիմնապէս ալ փոխուած էին հնութեան քաղաքական պարագաները: Հայոց եկեղեցւոյ համար ալ մեծապէս փոխուած են պարագաները՝ Բաբելոնի օրերէն ի վեր, եւ իւր ընդհանուր բախտն անկէ ետքն ինչպէս կայ ունի ընդհանուր եկեղեցւոյ հետ, յամենայն դէպ շատ աւելի նուազ՝ քան որ էր յառաջ Ս. Գրիգորի եւ իւր անզուգական յաջորդաց, Ներսիսի եւ Սահակոյ օրով: Ըստ այսմ Ուսուցչապետին երկասիրութեան նիւթնն յատկապէս Գ, Դ եւ Ե գրքերը, որոնք արդէն ամէն տեսակէտով ազգային հնագոյն պատմութեան ամենակարեւոր շրջանը կը կացողանեն:

Միւս կողմանէ աւելի ընդարձակ է գրքին